



ԿՐՈՆԱԿԱՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԲԵՆԵՍԻՐԸԿԱՆ, ԲԵՐՈՅԱԿԱՆ ԵՒ ՇՐՋԱԾԻՆ.

Թ.Ի. թ. — ՀՐՁԱՆ. թ.

1876

ՏԱՐԻ թ. — ԱԵՊՏԵՄԵՆԻ 50

ԿՐՈՆԱԿԱՆ

ԽԾԲՈՒԹԻՒՆՔ.

Իւրաքանչիւր աղջաց ի միմեանց տարբեր տարբեր ունեցած զանազան աղջային սովորութիւնքն, կենցազալարութիւնքն, ներքին կառավարութեանց կերպերն, արտաքին յարաբերութիւնքըն՝ առաւել եւս նայելով նոցա քաղաքական տկար գրութեան եւ ստորագրեալ հանգամանաց՝ իւրաքանչիւրին համար անհրաժեշտ կարեւորութիւն եւ խիստ մեծ օգուտներ ունին, եւ նոյնպիսի տեսակ տեսակ տարբերութիւններէն կազմուած խորունկան իւրաքանչիւրին գոյութեան ապահովութեան նշանաւոր մինչեւ անգամ գըլխաւոր պահապան եւ պաշտպաններ են:

Աւելցո՞ւք քաղաքական եւ աղջային նոյնալիսի սովորութեանց եւ տարագուց

խտրութեանց վերայ նաեւ կրօնական եւ արարողական մանաւանդ կրօնի տարբերութիւնքն, եւ ահա ո՛ր եւ իցէ ստորագրեալ աղջի գոյութեան ապահովութիւնն առաւել քան զառաւելն հզօր եւ գրեթէ անյազմելի դիրք կստանայ եւ այնուհետեւ ամեն գիպուածոց առջեւ հեշութեամբ ոչ կը ճնշուի եւ ոչ կրնկճուի:

Ցիրաւի ոչ մի բան եւ ոչ մի միջոց կհաւասարին աղջային գաստիարակութեան՝ եւ մտաւորական — բարոյական լուսպւորութեան՝ եթէ ո՛ր եւ իցէ աղջայս փրկարար շաւզաց եւ միջոցաց գէթ միջին աստիճանին հասած եւ ըստ կարեւորին զարգացած է, որովլք գիտակցար եւ աղջային զգացմամբք եւ եռանդեամբ վառուած կգործէ եւ կըսաշտպանէ իւր գոյութիւնը՝ եւ յարաւեւութիւնը այլ լծորդ յատկութեամբքն շաղկապուելով, սակայն երբ եւուր այս յատկութիւնք այս ինքն աղջային զաս-

տիարակութիւնն՝ մոռաւորական — բարոյական կրթութիւնքն եւ լուսաւորութիւնք տակաւին յետադէմ կամ ստորին վիճակում՝ եւ այն դարձեալ խիստ սակաւաթիւ մասին մէջ կամ թէ ասեմք՝ մի քառորդին մէջ կգտնուին, այն ատեն անշուշտ ազգային՝ կրօնական մանաւանդ կրօնի խտրութիւնք կարեւոր են եւ խիստ մեծ պաշտօն կատարելով կապահովեն իւրաքանչիւր ազգի կամ թէ ասեմք ցեղի գոյութիւնը եւ յարատեւութիւնը:

Նոյն իսկ մեր ազգային եւ եկեղեցական պատմութիւններ բաւական նիւթկմատակարարեն այս ինդիքը ապացուցանելոյ եւ պարզելոյ համար:

Համառօտեմք:

Աեհաստանի գաղթական Հայք շատ կամ երկար ժամանակներ ընակուած չեն ի Աեհաստան, ուր (Հայք) Քրիստոնեայ թագաւորութեան եւ իշխանութեան երկրում պէտք էր որ աւելի ապահովութիւն եւ ազատութիւն վայելէն իւրեանց գոյութեանց եւ յառկութեանց մէջ յարատեւելոյ համար, սակայն օտարին եւ պապականութեան մեքենայութեանց գիմագրաւել չկարողանալով՝ ինչպէս նաեւ տակաւ առ տակաւ ազգային խտրութիւններէ եւ հանական ներևու իրարականութենք մերկանալով՝ նուան և ուստանանայ՝ իտոմ գաւառական լեզուով յիշեմք՝ հաւատալով էն ասելով՝ շատ հեշտութեամբ ի մի ձուլուեցան պապականութեան մէջ Աեհ ազգի հետ, որոց մնացորդներէն տակաւին ի մեծ ցաւ գգայուն եւ Հայասուն սրտից կտեսնուին Աւստրիայում Կալիցիայի եւ այլն

կողմերը: Եւ այս կոկծառիթ անցքէն յետոյ երկու դարը հաղիւ լրացած եւ երորդին մէջ է:

Հայաստանի կործանումէն զինի Հայք ստուար բազմութեամբք ուրիշ երկիրներ եւս գաղթեցին, եւ աւելի փոքր Սսիոյ կողմերում այլակրօն իշխանութեան ներքեւ, ի Կ.Պոլիս, ի շրջակայնահանգս, եւ նոյն իսկ ի Հայաստան 5—6 դարերէ հետէ ընակութիւն կալան եւ տակաւին կրօնակին, եւ չնայելով երբեմն երբեմն եղած անհատական կամ թէ ասեմք մասնական բռնաբարութեանց եւ հարստահարութեանց, աւելի հրանի իրարականութեանց շնորհիւ ամուր մընացին եւ պահեցին Հայութիւնը, կըրօնը, լեզուն եւ այլ ամեն Հայկական յատկութիւնքը՝ այնքան՝ որ հետղհետէ ժողովուրդը կամ ազգը արթնալով՝ ամեն միջոց ի գործ դրաւ ցարդ՝ միանգամայն իդնէ իւր լեզուին՝ կրօնին եւ Հայութեան աւելի զարգացման՝ յառաջադիմութեան եւ ապահովութեան համար: Եւ եթէ ուղիղը արժան է խոստովանել, Հայք այլակրօն կամ ոչ — քրիստոնեայ իշխանութեան ներքեւ իսպառ ապահով մնացած են եւ միշտ կմնային եթէ պապականութեան եւ լուտերականութեան յուղիահարութիւնք եւ մեքենայութիւնք յանուն քրիստոնէական կրօնի՝ բայց իսկապէս հակաքրիստոնէական մոլութեամբք եւ նախապաշարմանքով բազմակերպ հարստահարութիւններ ներգործէին, եւ նոքա մահմետականաց հակառակ համեմատաբար չափազանց զնաւա եւ հարուած տուին Հայոց, որոց համար չեմք

կարող մեղադրել այլակրօն ոչ — քրիստոնեաց իշխանութիւնը, վասն զի ահագին՝ հզօր եւ Քրիստոնեայ թագաւորութիւնք անդամ շատ տեղեր եւ կողմեր որպիսի դժուարութեամբք կդիմադրեն լուաերականութեան եւ պապականութեան, եւ ստոյգը կարելի՞ է ասել՝ որ գարձեալ ըստ արժանւոյն չեն յաջողիք:

Այս նշանաւոր խնդիր շատ ընդարձակ նիւթ կապարունակէ եւ խիստ երկար տեսութեանց կարօտ է, բայց եւ այնպէս՝ այսքան հակիրճ տեսութեամբ մեղ բաւական է իմանալն, զի Հայոց նախամեծարելի եւ հանրական օգուտ կպահանջէ մեր ազգային եւ կրօնական խարութեանց յարգը ոչ միայն քաջ իմանալ, այլ միանդամայն՝ ուր որ լինիմք՝ սիմոնի ջանամք բազմապատկել եւ նոքօք Հայութիւնը եւ Հայաստանեայց առաքելական Եկեղեցին պաշտպանել եւ պահպանել՝ չմոռանալով նաեւ ազգային գաստիարակութիւնը եւ մոտաւորական գարգացումը հետզետէ ըստ արժանւոյն ընդհանրացնել եւ այնպէս աւելի բանաւոր եւ հզօրագոյն պաշտպանողական գիրք բռնել:

Վ. Ե. Մ.

ՊԱՏՄԱԿԱՆ

ՀԱՄԱԹՈՅՑ

ՏԵՂԵԿԱԳԻՐ ԱՍՏՐԱԽԱՆՈՒ ՀԱՅՈՅՑ

ԹԵՄԻ ՎԵՐԱՑ.

1706 Թիւ Յուլիսի 9, հրովարտակաւ կայսեր Մեծին Պետրոսի կառուցեալ է յԱստրախան քաղաքի քարեայ Եկեղեցի յանուն Վերափոխման սուրբ Աստուածամօք ծախիւք ժողովրդեան՝ ի տեղւոջ փայտաշէն հնացեալ Եկեղեցւոյ:

1765 Թ, Օգոստոսի 23, օծեալ են հիմունք սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի քարեայ Եկեղեցւոյ Աստրախանայ, ձեռամք սրբազն Առաջնորդի Ստեփաննոս Արքեպիսկոպոսի, (որ վախճանեալ ի 15 Յունիարի 1768 ամիթաղեցաւ յԱստուածամօք Աւագ Եկեղեցւոջ Աստրախանայ):

1768 Թ, Օգոստոսի 15, Հայրապետական կոնդակաւ Տեառն Ակմէօն Կաթուղիկոսի նշանակեալ է յԱռաջնորդութիւն վիճակի Աստրախանայ սրբազն Մինաս Արքեպիսկոպոսն Էջմիածնեցի, որոյ ձեռամք ի 1772 ամի օծեալ են խաչք զանդակատան եւ գմբէթի սրբոցն Պետրոսի եւ Պօղոսի Եկեղեցւոյ Աստրախանայ:

1773 Թ, Դեկտեմբերի 17, Եկեալ է յԱստրախան պաշտօնիւ Նուիրակի Սանահնեցի Յովսէփ վարդապետ, եւ ի 1774 ամի յամսեան Յուլիսի նշանակեալ է յԱռաջնորդութիւն վիճակի Աստրախանայ, ձեռամք որոյ ի նոյն ա-